

## ՅԱՓԵՏԱԿԱԽԻԹԻՒՆ ՄՏԱՅ

( Ե Գ. ՀԵՐԵՐ ՀԵ-ՔԵՐ ) .

Եւ լուսոյ ձայն մեծ :

( Յայտն. )

Առ ծովուն կայի միայն յաստեղազարդ իղիշերին,  
Եյերկինս չեն ամսոց նիշ, ի ծովուն նաւք չերեւին:  
Խորամուխ ացք իմ յոլորտ տիեզերաց ըստ կէտ անհուն,  
Եւ անտառք եւ լերինք եւ անդէն առէք համայն  
Հարցանել ինչ թրէին ոնհապ մըտաց գողորիկ ի ճայն

Ըգիտուրս երկնից, զայիս ծովուն:

Եւ աստեղք ոսկիամոյլ Յաւիտենին անհուն բանակ,  
Ի ճայն բարձր եւ ի խոնարհ զեղգեղեալ բիւր ի դաշնակ՝  
Ասէին՝ խոնարհելով զըմսոցն հրեղէն թազ գնդապահծ.  
Եւ ալիք կապոյտ յերանգ, զորս ոչ կասեն ծեռք որերոյ՝  
Ասէին՝ հրազարաւթեանցըն ցածուցեալ ըզդէղ փըբփրոյ.

«Ճէ՛ր է տա, Ցէ՛ր եւ Ասուուած» :

Թորգմ. ի Գաղղականէ ԱՏԵՓԱՆՈՍ ՄԱԼԻԱՍԵԱՆՅ.

## ՎՅԵԼ. ԱԹ. ԻՒ. ԿԵՆԱՅԻՆ.

Վւերտակաց պատահեցայ, շատ հողերի թումբեր տեսայ,  
Դորա շուրջն պարտեցայ, մին շնկի նշան չզտայ:  
Մի տեղ նստայ, հողաթումբ էր, զմայլած աչքերս նայէր.  
Ալսէի շատ մորմոքներ, որ մեղմիկ ձայնով կկանչէր:  
Վնցնդոյ տեղս ի՞նչ որոննես, տպուշ ապուշ ընդէ՞ր նայես.  
Գյիտեմ միքտդ որ եկեր ես, դժբաղդ օրերս հարցանես:  
Թէ որ քանի ժամեր զոհես՝ իմ ցաւերին տեղեակ լինիս,  
Վւանդի պէս միտքդ պահես՝ զնաս քո ազգայնոց պատմես:  
Թէ տեղեակ ես ձեր զրքերէն կամթէ լսած հին ծերերէն.  
Որ ձեր հին անցք Մարաբասն դուրս բերեց իմ զրքատունէն:  
Ես եմ՝ նինուէն փլատակուած, առաջ էի շատ հոչակուած.  
Օանազան ցեղք թագաւորաց ինձմէ էին առաջ եկած:  
Աւնէի հարուստ շնկեր և արքունի շատ պալատներ.  
Հիմայ ունիմ միայն բուեր, որք դարձել են բնակիչներ:  
Իոլոր զիտունք զային առ իս, հաւանէին իմ հանձարիս.  
Չունէր պակաս կանօն կարզիս, միայն էի ի Ճասորիս:

Աւնեի շատ զինուորականք, բոլորն արի և յաղթականք.  
 Երբ դուրս գային ի հրապարակ՝ նոյա աչէն սարսէր աշխարհք:  
 Վաճառականք հարստացած, ամեն ուրեք էին գնացած.  
 Տեսակ տեսակ վաճառք առած՝ կղամնային թեռներ բարձած:  
 Մեծ զիտնականք ծաղկած էին, ամեն ուսման տեղեակ էին,  
 Արշեստաւորք կործէին, նորութիւններ հնարէին:  
 Իմ անուանի հին զրատուն՝ շատ մատեաններով էր լեցուն.  
 Թէ կար հիմայ նա հաստատուն՝ մարզկանց համար էր գանձատուն:  
 Ամեն մասամբ ես շէն էի, շատ այցելուներ ունէի.  
 Հիւր եկողին գոհ առնեի, այն ժամանակ ես լաւ էի:  
 Տե՛ս հիմայ ոք մտարերէ՞ կամ հարցանէ՞ Նինուէն ուր է.  
 \*Առը ժամանակս այսպէս է, անշուք մարզին ով կախրէ:  
 Մարզիկ ձանձի կնմանեն, քաղցրի վերայ կհաւաքուեն.  
 Ազգի բարի գործոց մջին՝ խոռվելով թողնեն փախչեն:  
 Իմ բնակիչք զոռողացան՝ շատ գանձերով հարստացան.  
 Չափէն աւել հպարտացան, շատ չարիքներով լցուեցան:  
 Տէրն այս չարեաց չհամբերեց՝ ինձ գերութեան պատիժ տուեց.  
 Մեր տէրութիւնն կործանեց՝ և ինձ այսպէս աւել թողեց:  
 Յաջողութեան երբ հանդիպես, թէ չփրքվես՝ շատ ազնիւ ես.  
 Չախորդութեան թէ պատահես, չմոլորվես՝ շատ մեծ մարդ ես:  
 Ով այցելու, թէ պատահես՝ իմ բաղզակից Շնին տեսնես,  
 Թէ որ քո Ռատուածդ սիրես՝ աղաշանքս անտես չանես:  
 Ինձմէ նորան անես բարե, ասես թռաւ մեզմէ արե.  
 Չունիմք այժմն թիկունք և թե, օր չտեսնեմք այսուհետեւ:  
 Երջանկութիւնն փախտւ մեզնից, ժառանգեցիմք դառն կոկիծ.  
 Երբ կազատուիմք այս ցաւերեց՝ երբ որ չունեմք մեզ կարեկից:  
 Մեզ օր աւուր հողն ծածկէ, չունիմք ոչ ոք օր մեզ օդնէ.  
 Երբ այցելուն մեզ տեսանէ՝ սիրտը ցաւօք լցուցանէ:  
 Գիտունն չար ինչի՞ գործէ՝ վերջը զզ ջայ և հառաջէ.  
 Եւ զզջալով ի՞նչ վաստակէ՝ երբ ամեն ինչ կորուսեր է:  
 Վեկ և ազգիդ առաջ այս խրատ, չարն արեց մեզ քարուքանդ.  
 Թէ չըսիրեք դառնալ ի վատ՝ յոյս կայ լինիք մի օր աղատ:  
 Վանի որ էք դուք կենդանի ջանաք թողնել անուն բարի,  
 Որ ձեզ համար վառ ջահ լինի՝ շատ հողմերով էլ չանցանի:  
 Ախնդրեմ ես ի խոր սրտանց, իմ այս պատուէր մի աներ զանց.  
 Գիտեմ որ ես ի հայկազան՝ թարվիզեցի Մ. Ռժշկեանց: